

3201



1883

٢-٥٤

(321)

بَلْعَلْ

فَرِيقَةُ الْمُؤْمِنِينَ

مصارف أمريكان مسيور شركى طرفندن تسويد اوندرق
معارف عموميه نظارت جليله سنك رخصته
٩٥٥ نومرو ٣٠٠ و ٢٤ كانون ثانى ٩٨ ربى الاول

ԿՈՍՏԱՆԴԻՆՈՒՊՈԼԻՑ

Հ ՏՊԱՐԱՆԻ Ա. ՅԱԿՈԲ ՊՕՅԱՀԵԱՆ

1883

ՀՀ

28

٢-٦١

• 2001

1265

ի՞նչ է

ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՒԱՏԱԼԸ

կարդացող, երբէք այս հարցումն ըրած
ես, և անկեղծ ու չերմեռանդ պրտով կ'ու-
ղե՞ս ասոր պատասխանն ընդունիլ: Եթէ այս-
պէս է, այս տետրակը +եւ հաճար գրուեցաւ:
Երանի թէ Աստուած ասիկա քեզի օրհ-
նութիւն մը ընէր: Կարելի է որ երբեմն մեղ-
քերդ քննելով՝ քու ներադ խորվութիւն մը
դդաւ. և եթէ խօսքով չէ, գոնէ քու մըտ-
քիդ մէջ կը հարցընես թէ “ի՞նչ ընեմ որ
փրկուիմ:”

2299 Այդ հարցմանդ ան նոյն պատասխանն ու-
նիս, զոր Պօղոս Առաքեալը բանապետին
տուաւ, ըսելով, “Հաւատա՛ Տէր Յիսուս Քրիս-
տոսին:”

Բայց թերեւ գեռ կը տարակուսիս և կը
հարցընես թէ, ի՞նչ կը նշանակէ այս խօսքը,
և կը փափաքիս Քրիստոսի հաւատալուն ճիշդ-
ի՞նչ ըլլալը դիանալ:

Մեղսակիցս, քու փափաքդ շատ իրաւացի է:
Զարմանքն և մեղքը սա է՝ որ դուն այս-



պիսի հարցում մը առաջ ըրած չես ։ Ասիկա
խիստ հարկաւոր ու երկելի հարցում մընէ ,
և քու փրկութեանդ մեծ վերաբերութիւն
ունի , քանզի Աստուածաշունչը կ'իմացընէ
թէ , “Ո՞ն որ Որդւոյն կը հաւատայ՝ յաւի-
տենական կեանք ունի , և ան որ Որդւոյն
չհնաղանդիր՝ անիկա կեանք պիտի չտեսնէ ,
հայո Ա. Յ. բարեկանութեանը անոր գրայ իւ հայ ։”
Յովհ . գ. 36 .

“Ի՞նչ է քրիստոսի հաւատալը ։” Քու Անոր
կարօտ ըլլալդ զգալն է , Անոր քեզ փրկելու՝
և հիմ փրկելու կարող և կամեցող ըլլալը
հաւատան է : Նաև ինքզինքդ բոլորովին Անոր
ողորմութեանը ձգելն , և փրկութեան հա-
մար մինակ Անոր ապահնիլն է :

Քու Անոր հարու ըլլալը դժուն է . Մինչեւ որ
ասիկա չընես , բնաւ զանի պիտի չմնառես
ջերմեռանդութեամբ , ու բոլորովին Անոր
պիտի չապահնիս : Զորօրինակ , մինչեւ որ
հիւանդ ըլլալդ չզգաս , բժիշկ չես կանչեր :
Ենչպէս որ Պետրոս Առաքեալն երբ ծովուն
վրայ կը քալէր , մինչեւ որ իր բնկղմելու վր-
անանդի մէջ ըլլալը չզգաց , “Ճէր , աղասէ
դիս ,” չլորուաց : Եղինակն ալ մեղաւորը բնաւ
քրիստոսի չերթար ուղիղ կերպով , մինչեւ որ
իր կորառած ու թշուառ ըլլալը չզգայ : Աւ-

րեմն , սիրելիս , քու Քրիստոսի կարօտ ըլ-
լալդ է էրանուը բաւական չէ , պարտիս զանիկա-
նչու :

Չէմէն կ'ըսե՞ս : Ուրեմն որչափ կորսուած
և որչափ թշուառ եղած ըլլալու ես : Քու
Խոսքդ քեզ ամօթով ու վախով լեցընելու
է : Որո՞ւ յանցանքն է որ չես զգար . և ե՞րբ
պիտի զգաս : Կրնաս զգալ իւսունեն , երբ
մարդասապանի մը ձեռքն իյնաս . կրնաս զգալ
ուրո՞ւնեն , երբ բարեկամ մը մեռնելու հո-
գեվարքի մէջ տեսնես . իսկ արտմութիւնը
չե՞ս զգար , երբ խորհիս չարշարուած Փրկչի
մը վրայով , որուն սէրը դուն չարաշաբ գոր-
ծածած ես . խորոշութիւն չե՞ս զգար , երբ
միտք քերես այն ահագին դատաստանը , ու-
րուն շուտով պիտի հասնիս :

Պիտի համարձակի՞ս ըսել քու Դատաւորիք
այն մեծ օրը , “ Զլրցայ Փրկչի մը կարօտ ըլ-
լալս զգալ :

Սակայն գուցէ էւսե՞ս “կ'զգամ , գոնէ չա-
փով մը , որ խեղճ , յանցաւոր ու կորսուած
մեղաւոր մըն եմ . բայց այսչափ զգալս պիտի
չփրկէ զիս :”

Ա. Յ. , պիտի չփրկէ , հաղարաւոր մարդիկ
այսչափս զգացին և կորսուեցան : Գուն պար-
ափս նաև ,

Հաւատանան ներ բրիստոս կարող է և կ'ուղիւ թել հրիւն
և հիմ փրկել։ Դուն մեծ մեղաւոր մըն ես,
բայց բրիստոս ամենազօր ֆրկիչ մըն է։
Սատանան կը ջանայ քեզ համաղել՝ թէ
բրիստոս կարող չէ քեզի պէս մեծ մեղաւոր
մը ֆրկել. բայց սուտ է։ Բրիստոս կարող է
քեզ ֆրկել. բայց եթէ դուն չհաւատաս Անոր
այսպէս կարող ըլլալուն, պիտի չապաւինիս
Անոր, ինչպէս որ բռնկած տան մը տանիւ
քին վրայ գտնուող մարդ մը չհամարձակիր
խախուտ սանդուխի մը վրայ կոխել, երբ
կասկած կ'ունենայ թէ զինք վար պիտի ձգէ։
Դուն հաւատալու ես որ բրիստոս կամուն
է քեզ ֆրկելու։ Անոր կամեցող ըլլալը շատ
կերպերով ցուցուած է։ Եթէ այս բանիս
կ'երկրայիս՝ ուրեմն դուն հաւատացող չես,
և զԱն կը բարկացընես։ Մտածէ, երբ Անիւ
կա կը յիշեցընէ քեզի սա բարեգութ խոստ-
մունքն, ըսելով՝ “Ան որ ինծի կու գայ, բնաւ
դուրս պիտի չանեմ.” (Յովհ. Զ. 37) ու
դուն ալ այս խօսքին պատասխանես, “Ով
Տէր, չեմ կրնար կարծել թէ դուն կ'ուղես
ինծի պէս մէկն ընդունիլ, եթէ քեզի դամ.”
Քու այս պատասխանդ անոր հաճելի կ'ըլլայ։
Բայց դուն ճիշդ այսպէս ըստած կ'ըլլաս
երբ սա զգացումն կը ցուցընես թէ, ‘Ես

շատ մեծ մեղաւոր մ'եմ, և թողովթիւն զըտ-
նելու յօյս չունիմ։” Կը կարծես թէ այսպէս
ըսելով՝ խոնարհութիւն ըրած կ'ըլլաս, բայց
կը սխալիս. քանզի ըրածդ անհաւատութիւն
է ու մեղք։

Պարտիս հաւատալ թէ բրիստոս կ'ուղեց
չէմ քեզ ֆրկել։ Թերեւս կը խորհիս թէ քանի
մ'օր կամ շաբաթ ապաշխարելով, լարով և
աղօթք ընելով, պիտի կրնաս զբրիստոս կա-
մեցընել քեզ ֆրկելու։

Սայդ դիտցի՞ր որ քու ամենաշար թշնա-
միդ քեզի համար աւելի մեծ չարիք մը չը-
կրնար փափաքիլ, քան թէ միշտ այսպէս
խորհիս։

Դուն աւելի չար ըլլալու վտանգին մէջն ես,
ու բան մը չես ըներ բրիստոսի սէրը ստա-
նալու համար, քանի որ չես ուղեր ինքզինքդ-
յանձնել Անոր քեզի ըրած հրաւերին։ Մին-
չե որ չհաւատաս թէ Անիկա կարող է և
կամեցող քեզ ֆրկելու, և հիմ փրկելու,
բնաւ պիտի չփրկուիս։

Քու հոգւոյդ մեծ թշնամոյն վնտուածը
չէ որ դուն բրիստոսի երթալուդ և անոր
քեզ ընդունելու ժամանակը շատ ուշ ատենի
մը թողուս։ Եթէ միայն շաբաթ մը, ժամ
մը և կամ ըոսէ մը ուշացընես՝ թշնամիդ

գոհ կ'ըլլայ , քանզի այնչափով անոր կամքը
կը կատարուի , և քու հոգիդ կընայ կորսուիլ :

ի՞նչի՞նո՞ր բոլորովն Քրիստոսի ողորմանեանը յանչ-
ութու , և գրիութեան համար մայն Անոր առաւենելու էս :

Այս խօսքերէն կ'իմացուի որ ինքզինքդ-
փրկելու , կամ ուրիշ ճամբով մը փրկուե-
լուդ բոլոր յոյսերն թողելով՝ միայն Քրիս-
տոսի արդարութեամբը փրկուելուդ յոյս ու-
նենալու ես , և անկէ ի զատ՝ ամենեին ուրիշ
յոյս մը ունենալու չես :

Բնաւ չզգացի՞ր որպէս թէ բոլոր ձեռքէդ-
եկածն ըրած ես . և կամ երբեմն չանացի՞ր
ու չմոտածեցի՞ր որ փրկութիւն դանելու հա-
մար քանի մասաքինութիւններ ալ ընես :

Արդարեւ դուն շատ անգամ այսպէս ըրած
ես : Արդ՝ դադրէ՛ այսպէս ընելէն , և սկսէ
Քրիստոսի ապաւինիլ որ ամէն քան ինքն ընէ ,
ու դուն ապահով կ'ըլլաս անատեն :

Դիցուք թէ մարդ մը նաւակը նստած՝
գետի մը ահագին ջրվէժի մը մօտ թի քա-
շած ատեն , հոսանքը սկսի դէպ ի վար տա-
նիլ զանիիա , ու գետեզերքը կեցած դիտող-
ներն իրենց յոյսը կտրեն , և վախնալով թէ
անշուշտ պիտի կորսուի , ամէնքը բարձրա-
ձայն պոռան՝ “կորսուեցաւ” : Բայց դիցուք
թէ նոյն ատեն շուտով չուան մը ողորմելի

մարդուն նետուելով՝ նաւակին քոյլը եյնայ ,
արդեօք բոլոր դիտողները պիտի կանչե՞ն մար-
դուն որ թիերը ու ծառ ու ջանայ եղերքը
համնիլ , թէւ դիտեն թէ որչափ որ անիկա
բոլոր ձեռքին զօրութեամբն քաշէ , նաւակը
դէպ ի կործանումն կ'երթայ : Ոչ , ոչ , այն-
պէս պիտի չընեն , հապա ամէնքն ալ միա-
բերան և ուժով պիտի պոռան , “թո՞ւ ո՞ո՞ր
ո՞ո՞ նէերէ , յէւ ո՞ո՞ այսոյ ջնուերէ , և չուանը
միայն բռնէ՛” :

Բայց եթէ անիկա փոխանակ չուանը բռնե-
լու , թի քաշելը ընտրէ , անշուշտ քանի մը բո-
պէէն ետքը աներեսյթ կ'ըլլայ ու կը կորսուի :

Այս մարդուն փրկութեան հնարքը թի
քաշելը չէ , հապա զանոնք մէկդի նետել և
չուանը բռնելն է : Ասանկ ալ մեղաւորին
փրկութիւնը ինքզինք փրկելու ջանալէն չգար ,
հապա Քրիստոսի ապաւինելով ան չանքէ
գագրելէն . քանզի քանի որ փրկութեան
դործն ինք կատարել կը յուսաց , պիտի չա-
պաւինի Քրիստոսի : Ուրեմն չէ թէ ընելը՝
հապա հաւատալը կը պահանջուի :

Բայց պիտի ըսես , “Եթէ բոլոր իմ ընե-
լիքս ինքզինքս փրկելու ջանքերէն դադրիլ՝ և
փրկութեանս դործը Քրիստոսի ձղելն է , ու
ընեմն ինչո՞ւ կ'ստիպէք զիս Քրիստոնեաց ըլլալ , կամ

ինչ և իցէ բան մ՞ընել . ինչո՞ւ չէք թողուր
զիս որ լուռ կենամ ու սպասեմ որ Քրիս-
տոս գայ ու ինձի թողութիւն տայ ։” Բարի՛,
սիրելիս , ես ալ քեզի կը հարցընեմ , ի՞նչ
պիտի ըլլար այն նաւակին մէջն եղած մար-
դուն եթէ թիերը ձգէր , ու իր ձեռքերն
իրարու վրայ դնելով՝ չուանին սպասէր , որ
դանի փրկէ :

Անշուշտ ինչպէս որ թի քաշելով պիտի
մեռնէր , նոյնպէս ալ եթէ անշարժ կենար՝
պիտի մեռնէր : Ուստի պէտք էր անոր որ
չուանը բռնէր :

Ասանկ ալ մեղաւորը գիտալով թէ իր
բռնած ճամբով իր սիրաը չմաքրուիր , հապա-
միայն Քրիստոսի նայելով , պարտի Քրիստո-
սունէլ ոչ թէ սպասել որ քիչ մը բարի ըլ-
լայ . երբ կը գիտնայ թէ ժամանակը կ'անց-
նի , և ինքինք բոլորովին կորսուած ու թըշ-
ուառ կ'զգայ , անատեն խառն յուսահատու-
թեամբ և յուսով լեցուած — յուսահատու-
թիւն իրեն վրայ , և յոյս Քրիստոսի զօրու-
թեամն ու ողորմութեամնը վրայ — պիտի ըսէ ,

“Ես կը կայսիմ լեռան մը ծայր ,
Ո՛հ , փրկէ զիս՝ որ չինամ ։”


Անատեն իր աղօթքը կը լսուի : Բարեգութ
Փրկչին սիրաը պատրաստ է զանիկա ողջու-

նելու , ողորմութեան բաղուկները կը հասնին
զանիկա ընդունելու , “Բարի եկիր” մը կու գայ
անոր ականջն , որ կ'ըսէ . “Քաջալերուէ ,
որդեակ , քու մեղքերդ քեզի ներուած են ։”
Ինք կը հաւատայ այն խօսքին — ինք կ'ապա-
ւինի Փրկչին դժած սրտին — և կ'ինայ անոր
բաղուկներուն մէջ , ու ապահով կ'ըլլայ :

Հիմա , սիրելի կարդացող , քու հարցմանդ
պատասխանը տրուեցաւ : Այդ պատասխանը
ճշմարիտ չէ . պարզ չէ . չես տեսներ քու
սխալած ըլլալդ : Եւ որովհետեւ հիմա ամէն
բան պատրաստ է , և Սուրբ Հոգին մինչեւ
հիմա ուշանալուդ համար տրտմելով՝ սրտէդ
բոլորովին հեռացած չէ , ալ երկար ատեն
պիտի դանդաղի՞ս :

Հիմա քու սիրադ կ'ըսէ , “Այլ հաւատամ ,
Տէր , օդնէ՛ իմ անհաւատութեանս .” Բոլոր
որտովդ կ'ընդունի՞ս Փրկչին խօսքը , կ'ուզե՞ս
Անոր ապահնիլ , որ քու Փրկութեանդ բոլոր
հորդերն Ան ընէ :

Եթէ այսպէս է , ձգէ՛ այս տեսրակը , խո-
նարհեցուր ինքինքդ այս սպասող ու քու
նախատած , բայց դեռ կարեկից եղող Փրկչիդ
առջեր , յայսնէ Անոր քու բոլոր սիրադ , և
Ան քեզի պիտի ներէ , պիտի ընդունի և
պիտի Փրկէ քեզ :



ՀՀ Ազգային գրադարան



3107